

ՅԱՐԱԾԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՆԴԻ ԱԶԳՈՅԻ ԵՒ ԲԱՆԱՄԱԿԱՆ

ԹՐԱՎԱ ԱՀՅԱՄԱԿԱՆ

Ա. ՏԱՐԻ. Բ. ՇՐՋԱՆ

1862

ԹԻՒ 16 · ՍԵՊՏԵՄԲԵՐ 20

Հրատարակի տմիսց երկու անգամ . - Վեցամսեայ գինն է 5 ֆրանդ . - Խամբեն դուրս 6 ֆրանդ . - Ամենաք նամակ կամ ծրար շնորհում են . - Կ'ուսորագրուի Խամբը՝ Տաղիկի գրաւենեակց , կիրիլ խան . - Խամբեն դուրս Մեծորդոյ գործակացներն են , Կ Պօջիս , Խ. Թ. Գաղենուելեան . և Գր. Վ. Աշեաթձեան , Գաղցար խան թիւ. 4 . - Հաջեյ , Յ. Ս. Քիւրքեանօֆ . - Փարիզ , M. A. Mourad, Rue du Dragon , 26.

ԽՄԵԼՈՅՑԱ

ԱՅ ՄԻԱԲԱՆ ԶԱՏԱԿՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Աչա առիթ ցանկալի
Քեզ շնորհապարտ ով Ողի ,
Բարերարաց վեհ զարձերն
Հնչել Հայոց սահմաններն :
Հա աղղասէր վեհազունք
Հայաստանի զաւակունք ,
Ազգիս համար սիրելի
Տքնին մէկ սիրու մէկ հողի :
Օրհնեալ երկիրդ Հայաստան
Դեռ չէ մարած Ողին այն :
Զաւակներուդ սրտին մէջ
Կայ Հայրենեաց սէրն անշէջ :
Աէր որ առջի դիցազանց
Երակաց մէջ արձարձած ,
Եղան քեզի մեծ պարձանք ,
Ապադայից օրինակ :
Կուիրականըն այն սէր
Զօդեալ հիմա Հայ աղդ մեր ,
Կախնի փառաց յիշատակ
Կանդնել ջանան սէր յանքակ :
Աչա թշուառն Այրարատ

Որ կը հեծէր մինչեւ ցարդ ,
Ողի առած խըրախոյս՝
Կարդայ անոնց ի մեծ յոյս :
Դիմք իմ որդիք հարազատ
Թաէ այդ սիրով ջերմեռանդ ,
Յարատեք , իմ նախնի
Փառքըս կանդնել պանծալի :
Կը կնից Աջը զօրավիդ
Պիտի մաղթեմ ձեզի միշտ ;

Եւ անատեն Արամայ

Փառը պիտի ցոլանայ .

“ Ո՛չ անատեն ցանկալի

Վայլէք օրեր դուք պիտի ,

Միայն թէ սէրն հայրենեաց

Չեր սրտից մէջ մշտարձարծ ” :

Աղէ ուրեմն Հայկազունք

Անոր օրհնեալ զաւակունք ,

Առէք ողի օն ելէք

Ի յասպարէղ քաջաց սէդ :

Թշուառացեալ մեր մայրին

Լոելով՝ օն ջերմ ձայնին ,

Արիանանք և յառաջ

Դիմնք ըլլանք որդիք քաջ :

Հերիք որ ցարդ հառաջեց ,

Հերիք որ ցարդ արտասուեց ,

Միսիթարենք միաբան

Երկինք են մեր վեհ պաշտպան :

Աիրենք պատռենք Ազգերնիս

Զօհենք մինչեւ անձերնիս ,

Հեռիք ըլլան թող վատերն

Արիանան Հայ քաջերն :

Զ. Ա. Զ.

“ Օ՞սլիկի մէջ հետեւալ գեղեցիկ յօ-
դուածը կը կարդանք :

ԱՌԱՄԵՆԴՐՈՒԹԻՒՆ

Մասկա լրագրին 546 թույն մէջ դեղեցիկ
նամակ մը կարդացինք , որուն Արդայ հեղինակը
Օդոստոս 1ին դէպքը հիմ բռնելով՝ Աահմա-
նագրութեան կործանման կարծ ՚ի կարծ պատճառ

ները մաղէ կ'անցունէ և մինակ մէկ զ լիսաւոր պատճառ մը կը դանէ , այս է , լրագրաց անկանոն ազատութիւնը : — Արդ ոյ նամակադրին Ազգին ներկայ վիճակին պատմական դաս մը եղրակացունելու բաղձանքը զ ովելի է արդարեւ , միայն թէ դասը արդինաւոր զ ործելու համար , փափաքելի էր որ Աաչմանադրութեան անկման ներքին շարժառիթը երեան հանէր , փոխանակ իրաց հետեանքը պատճառի , երեսյթը իրականի , ստուերը լուսոյ պէս ցուցունելու :

Եթէ Արդ ոյ նամակադրիը աղդային արդի աղետալի կացութիւնը նկատելով՝ նոհականութիւնն համարէր երկու կողմանց կրից մոխիքը չխառնել և անցելոյն վրայ քօղ մը ձգել , այն ժամանակ իր զ րութիւնը լոկ խաղաղասիրական յարդորանաց կամ վարդապետական քարոզի մը արժէքը պիտի ունենար . սակայն քանի որ աղդային յեղափոխութեան բուն շարժիչը որոնելու անկեղծ հետամտութիւն մը կը յայտնէ , իր պաշտօնը կը փոխուի : Խնքը ոչ թէ իր ըստ անյիշացար հաշարար , այլ իր ըստ բանասէր և իրաւախօս պատմաբան մը կը կանոնի հասարակաց կարծեաց առջեւ և իր ը այն ինքն ալ ըստ կարդի կը դատուի :

Արդ՝ երբ պատմի մը եղելութեանց մինակ մէկ կողմը կը նայի , կը դդուէ և միս կողմը ոչ միայն մութը կը թողաւ , այլ և առանց քննադատութեան կը դատապարտէ , այն ատեն այս պատմիչը կողմանունը կը վաստըկի :

'Ի հարկէ պատմութեան զ ործն է բացէ 'ի բաց և անաշուս ող ուով հետազոտել և մանր կշռել Աաչմանադրութեան ծագման , կարձատեն զ ործադրութեան և մանաւանդ անոր անկման նախորդ և յարակից պարագաները , զորս օրական թերթ կամ պատահական զ րիչ մը հարեւնցի կը շօշափէ ու կանոնի , բայց դարձեալ այս հարեւնցի հայեցւածքը , թէ և անկատար , պէտք չէ որ թիւր , աղօտ և միականի կերպով կատարուի : —

Պատ որում՝ Արդ ոյ նամակադրին , եթէ ոչ նամակը , միտքը կրնայ վկայել որ սկատմական իրողութեանց վկայութիւնը մերժել է , Աաչմանադրութեան ողին անտես ընել և ամբաստանել է , աղօրինաւորութեան զ աղտնի թեկն ածել է , դաւաճանութեան խրախոյս կարդալ և մէկ կողման անխօսեմութիւները կրօնասքրութեան պատրուակաւ պարագանել է , ըսելը թէ՝ Աաչմանադրութեան կարծանման միակ պատմառը լրագրաց անսանձ աղատախօսութիւնն է :

Ատոյդ է որ այս մասին տարաձայն կարծիքներ կան : Ոմանք Աաչակը , ոմանք Արդիսը , այլք

Լոյօլան (1) և Արդոյ նամակադրին ձայնակից ու մանք , ինչպէս են , Երեւակը , բարեյիշատակ Արեւելան Դաշտը և Աշալը Արարաքեանը , պատասխոս հրատարակութիւնը Աաչմանադրութեան կործանման տառջին պատմառը համարեցին , բայց տոնի և ունենակ ալ գոհացորդը պատմառներ չեն եւնիր մեն : Վասն զի ահա Աաչակը մահու պէս լուս է , Աարդիսը ինկած , Աոյօլան քարայրը իջած , և Միութիւն , Մեղան ու Մեղանապի ժամանակ մը ափի բերան նատած են , սակայն Աաչմանադրութիւնը շունչ առած չունի և երբէք առնելիք չունի . . . սա պատմառաւ միայն . . . չուտ ըսենք . . . և քանի որ Ազգին ամենափոքր մասը այնպիսի գրութեան տէր է , այս տէրութեան մէջ , և այնպիսի անթիւնի միջնորդուն է , որ ուղած ժամանակը կարսդ կը լսայ մեծագոյն և օրինաւոր մասին վրայ բռնանալ և անպատճի օրինազանցութեամբ իր կամքը առաջքը :

Կյայօրեայ օրս անհակառակելի ճշմարտութիւն մ'է որ Ազգին այս փոքր և տիրական մասը , ազգային և կրօնական ողին զատ , ամեն աեսակ աշխարհային նկատման կրներէ շարժեալ , զորս այս նեղ շըանիս մէջ մէկնել չեմք կարող , Աաչմանադրութեան հասաւառութեան զ ժկամակեցաւ . բայց ժողովրդեան իրաւանց զ փառկցութեան այս երբարդ անգամունալ նորահնար գիմադրութիւն մը յարուցանելը խիստ մեծ յանդգնութիւն և անբարտաւանութիւն համարելով՝ լոեց և գողգոչիւն մատամբ Աաչմանադրութեան զիրը ստորագրեց : Այս , ստորագրեց և ժողովրդեան հետ ՚ի վերին երես հաշտ երեւեցաւ , սակայն 1860 Մայիս 24ին ուխտ գրաւ , 1861 Յուլիսի 21 դէսքը պատրաստել , և Օդուառուի 21 ին տեղի տալով՝ Բ . դրան միջամտութիւնը հրաւիրել և Աաչմանադրութիւնը կախաղան հանել :

Այս , ստորագրեց սա խորհանդար երկնելով՝ ԵՇ , այսքան առարի Աաչմանադրութեան գէմ դրի , այսօր հաստատութեանը կը զիջանիմ ակամայ , վաղը ստորագրութիւնս ուրանալու , օրէնքը աւրելու առիթ մը կը դանեմ . . . քանի որ խախուտ և անվաւերէ այն օրէնքը զար տէրութիւնը չէ աեսած , չէ քննած . . . չէ ռնեած . . .

(1) Արդ ոյ նամակադրը կը ներէ մէջ անչու շտ այսպիսի պատմառելի անուններ : իր գրաւթեան և խրառուն հակառակ Աշխատակելուն մասնելով որ երեմն ըկ անուան մը միշտակութիւնը . ամբողջ պատմառութիւն , սպասարկութիւն . համ մատնեթիւն մը կը նկրագրէ , և իր նամակին գէմ ճարտասան պատման մըն մըն է . . .

ժաղգեր է, միւսը քանի մը արդէն աննշան անուններ անուանելով՝ նշանառելու է, պէտք է որ, պապանու է որ չորս միլիոն ժողովուրդ այս հոգեվարքը քաշէ . . . էջ, սոսկալի, արիւնալի կատակ մ'է այս պատճառը . . . Եւ մվ է Անդո՞ն, մվ է Անդո՞նապին որ Ազգը այսպիսի ահաւելի ձգնաժամի, մաս հուան դուռը հասցունելու գերագոյն հանձարը ունենան, մվ են անոնք որ ամբողջ Ազգի մը կենաց և մահու վճիռը ձեռքերնին պիտի ունենան, ամբողջ Ազգի մը պատասխանառութեան բեռը կը բելու փառքը պիտի ունենան . . . Եւ մթէ այս լրազիրներուն դէմ խօսող, պատասխանող լրազիր չկամք : Անդո՞ն, Արեւելան Դար, Անդ և այն անոնց չափ գրելու, պաշտպանելու ազատութիւն չունեին . . . Եթէ անոնք կ'աւերէին, ասոնք շինելու կարողութիւն չունեին . . . Եթէ անոնք մեղապարտ էին, վարչութիւնը պատժական կանոն չունեիր և չի պիտի ունենար արդեօք եթէ Յուլիսի 21 ըստ պատահէր :

Ինչպէս ատեն մը Արշալյու, թերես Անդո՞ն, Արդոյ նամակագիրն ալ կը կարծէ որ վարչութիւնը ազատարան լրազրաց դաւակից և համամիտ էր . . .

Անդ դիտցածը սա է որ Անհմանադրութիւնը ինքնին հին դրութեան խօսուն դատապարտութիւնըն է, ազատ հրավարակութեան աջակից է : Այս մասին մեր տեսութիւնը երկարօրէն բացարելու և կարծեաց ազատութեան վրայ դաս տալու պաշտօնն չունիմք, այլ զործ ցուցունելու : Եթէ Մասիսի Արդոյ նամակագիրը այս ազատութիւնը յարդելու ձամբան զիաէ, մեր այս զործն ալ կը հասկնայ, որ է իր անհիմն տեսութեան դէմ մաքառիլ, և զալիք պատասխանին պատրաստ կենալ :

Արդոյ նամակագիրը թող վստահ ըլլայ որ Եթէ ինքը մեր կարծեաց հակառակ ելնէ զոր չեմք կարծեր, այս հակառակութիւնը պատճառը բռնելով Ազգին տունը փլելու չեմք ձեռնարկեր :

“ Վասն զի մենք տեղ տեղ կը յարդենք և “ շատ տեղ (դթասրառութենէ) կը ինայենք անյետա “ լը, այն պայմանաւ որ բարեհամար մեռնելու : Եւ “ թէ կենդանանալ, զլուխ անկել սովէ, իսկոյն “ զանի մեռյունելու չափ հետը կը մաքառինք :

Աշ :

Երկու թշուան են ԲԱՐԵԲԱՆԻ ԱՆՁԵՐՈՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Հարուսակի-Եկան (1)

Անցեալ տարի՝ աշնան մէջ օր մի, որ ժամանակ մարգերը հնամաւած էին և անտառը գեռ կը պահէր իւր ամենամեծ շքեղութիւնը, Որոտլի դատաւորին տունը հրաւիրուեցայ : Իմ հինորեայ զգեստս, որուն կարերը սկսեր էին տեսնուիլ և որ բոլորովին հեռի էր այն ատենուան նորաձեզ զգեստներէ, այս զգեստս հաղնելով՝ բոլորովին այլայլած այնտեղ զայի : Հայրը իր բարեկամ զիս ընդունեց և այնչափ սիրով վարուեցաւ հետաւ որ սիրտս զուարթայաւ ու բացուեցաւ, ինչպէս ծաշ զիկ մի կը զուարթանայ ու կը բացուի արեւուն ձաւ ուղարթները վերան զարկածին սէս : Այս բանն կանխաւ նշմարել տուաւ ինծի զուարթ և մօտակայ պապային մէջ տեղ մի : Հատ ժամանակիէ ՚ի վեր ինքնինքս այսպահ գոչ և ուրախ զդացած չէի և յոյսը կամաց կամաց ինծի կը մերձենար : Անթուանէթ, այն օր արտաքոյ կարգի քաղցրութիւն կը բանեցընէր : Հոգի իս ուրախութենէ արքեցած էր, որովհետեւ սիրուն օրիսրդը, իւր հօրը պէս, մասնաւոր մտադրութեամբ զիս կը պատուէր :

Այն աեղ շատ երիտասարդներ կային . զբունը համար անտառին մէջ պայուտ մի ընել առաջարկուեցաւ : Այս առաջարկութիւնը ինծի ծանք երեցաւ . որովհետեւ պէտք էր երաժշտաց խումբ մի բռնել և ուրիշ պատրաստութիւններ տեսնել, կարծօրէն խօսելով՝ ստակ հարկաւոր էր : Ես իմ այս թշուառ վեճակուլ՝ ինչպէս կարող պիտի լինէի անոր մէջ մասն ունենալ . . . Բայց Անթուանէթ իւր հրեշտակային ժպիտովը հարցուց ինծի .

— Անշնւշտ դուք ալ այս ընկերութեան մէջ մաս պիտի ունենաք : Ես մեծաւ զոհութեամբ խօս կըտամ անոր մէջ դտնուելու :

Համատափական պատասխան տուի անոր հարցման, բայց այտերս կրակ կարեր էին, և իմ այս կարմրութիւնու թէ անոր բարեկամական հարցման և թէ իմ սաստիկ խեղջութեանա տակնապին արդիւնքն էր : Բայց պէտք էր մինչեւ զրուանաց օրը անօթութեան համբերել, քանզի յետ այսորիկ այն ընկերութեան մէջ չգտնուիլ չէի կրնար : Բարեբաղդաբար իրերը այնչափ հեռուն չգացին : Պ. Քսիսթ փատաթանը, որ զարմանալի

թիւնս : Շատերը կը փափաքին այս կերպ սկսուած մի ունենալ, բայց չեն կրնար այսպիսի բարեպատեհ առիթ մի ՚ի ձեռս բերել :


Անմիջապէս ընդունեցի իւր առաջարկութիւնը, որով իւր կեապարանքը զուարժացաւ :

— Կեցցես, պոռաց նա : Բայց սիրելի բարեկամ, լւա զիտեմ որ հիմայ գուն կանիլի ստակի հարկաւորութիւն ունիս : Որբերուն երկրորդ խնամակալը ինծի քառասուն թաղը յանձնեց, առահաւասիկ : Ասիկայ ձեր ուսկանին մէջ բռնուած ոսկեղէն ձուկ մի է : Քաջութիւն, վաղը մուրհական բը կընդունիս : Հիմակուհիմայ, դիշեր բարի :

Իւր զլիարկը և մուշտակալստ վերարկուն առաւ, և ձեռքս սեղմելով՝ աճապարանօք սանդուխէն վար իջաւ և դնաց :

Սկառ ինչ ժամանակ ևս անշարժ կեցայ, սըրտէս շնորհակալ եղայ Անորմ՝ որ այսպիսի պատեհ ժամու մի մէջ ինձի օղնութիւն խրկեց և յետ այսորիկ զոհ սրառվ անկողին մասայ ննջելու : Քառասուն թալե՞ր : Շիտակը շատ ատրիներէ ի վեր այնչափ հարստութիւն ունեցած չէի : Այսպիսի ստակը երկար ժամանակ կը բաւէր ինձի :

Շարուհակել :



ՀԱՄԵԹՈՅ ՔԵԴԱՔԱՎԱՐՈՒԹԻՒՆ

(Տե՛ս Ակ 43. Երե 118) :

ԺԵ :

Անդայել գործեր

1. — Ծնկերային և Աստուածային օրէնքները համաձայն կը պատուիրեն՝ որ ամեն մարդ պարտաւոր է պատուել ծերերը և մեծերը. ուստի երիտասարդ կամ պատանի մը անվայել զործ ըրած լինի եթէ փորձառու ծերունիներու խօսքը մտիկ ընէ, զանոնք նեղէ և անարդէ :

2. — Օերերուն ալ չվայլեր իրենց հասակին անվայել և աղայական զործեր կատարել տղու մի հետ խաղալ և այսպէսով տղայամաի և անիսէրի անուն վաստիկւ :

3. — Կիները ևս պարտաւոր են զդուշանալ իրենց սեռին չվայլելի զործեր ընելէ : Որ և մարդոյ հետ բարձր ձայնով երգելը, արական սեռին վերաբերեալ խաղերու մէջ մանելը, ամեն տեսակ մարդոյ հետ խնդալ խօսիլը, ընկերութեան մէջ անձոռնի կերպով նստելը, անշնորհք շար-

ժումներ ընելը և այլն, կիներու համար անվայել բաներ են, և այս աեսակ վարմունք անեցաղները անքաղաքավար և անկիրթ կըսուին :

4. — Պէտք չէ մեր աստիճանէն կամ արհեստէն վեր և մեր չդիսացած բաներու վերայ պարծենալ և Ճարտարութիւն ցուցընել :

5. — Մարդ՝ նայելու է որ իւր բոլոր գործերը վայելու և տեղը յարմար լինի, ինչու որ ամեն բան իրեն յատկացեալ տեղն ունի : Օրինակի աղակաւ, թէպէտե պարելը կամ կաքաւելը ինքնին յոսի բան չէ, բայց թէ որ մէկը ճամբան պարելով և յատկելով երթայ՝ իրաւամբ ծիծաղելի կը լինի, որովհետեւ Ասկորութիւնը պարելու տեղը յատկացուցերէ, չէ թէ հասարակաց անցուգարձի փողոցները՝ հապա հաղինեները և պահանդէսի սրահները :

6. — Ըէկոր տեղը սուրբ և նուիրեալ է (զորօրինակ եկեղեցիները և ամեն դաւանանքի վերաբերեալ տաճարները) այնտեղ ծաղրածութիւնը ընելը կոպաւթիւն է և ամբարշառութիւն :

7. — Մէկուն մէկալին հետ մինարք, կամ անհամ կատակներու ուրիշը մի նեղացըներ :

8. — Յանկարծական ահուելի ձայներ հանելով, կամ պահուըտելով՝ մէկը մէկալը մի վախցներ :

9. — Մէկուն յօրանջելը որ տեսնես՝ մատգրերնին մէջ մի խօթեր :

10. — Մէկը աթոռի մը վերայ նստած ժամանակը՝ աթոռը քաշելով՝ զայն դետինը իյնեցնելը՝ անվայել զործէ :

11. — Մէկը քիթը սրբելու ժամանակը, յանկարծ ձեռքէն թաշկինակը մի քաշեր :

12. — Քնացած մարդը մի խտղուեր, և կամ քթին մէջ յարդի կտոր կամ ուրիշ բան մի խօթեր :

13. — Աստուծոյ սուրբ անուան և սրբազն բաներու վերայ անդադար երգում մի ըներ :

14. — Բնաւ բերնէդ անվայել խօսքեր, հայոցութիւններ, յիշոցներ և այլն չշանես, որովհետեւ աղնիւ մարդոյ մի բերնին մէջ անոնք չեն վայլեր :

15. — Ծնկերներուդ ամեն տեսակ վիաս հասցընելէ զդուշացիր :

16. — Խաղու մէջ քու սիրած խաղդ խաղալըն և քու կամքդ կատարելէն յետս կեցիր :

17. — Անքաղաքավար ու կոպիտ պատանիի զործ է՝ մեծերու առջև լիրը լիրը խօսքեր ընելը և լրբարար ծուխ քաշելը :

18. — Արբակրօն, աղդասէր, և բարի կրօնաւ-

տղոց համար դասագրքի խիստ յարմար լինելէ զատ, իւր ազդային պատմութեան և աշխարհագործեան վերայ տեղեկութիւն չունեցողներուն ալ կը ծառայէ : Շատ կը փափաքէինք, որ վերջին ատենաբը Ազգին մէջ երեան եկած Ծնկերութիւնները և Օրագրութիւնները ևս յիշուած լինէին ասոր մէջ, որովհետեւ, ըստ մեզ, ասոնք ևս Ազգային Պատմութեան մի կարեօր մասը կրնան կազմէլ :

Մեր կողմանէ, ինչպէս նաև շատերը անտարակոյս, կը յորդորենք այս աշխատութիւնը յանձն առնող աղջամակը երիտասարդը, որ ատելի ընդարձակ Հայկական Ազգային Պատմութիւն մի աշխատասիրէ, որուն մեծ հարկաւորութիւն ունի Հայ Ազգը, որովհետեւ աղդասիրական և բուն Հայկական ողբով դրուած Ազգային Պատմութիւն կը պահոի մեր մէջ :

Այս Դասագիրքը ուղղված կրնայ դանել Պ. Հայրապետ Շահվերեանին քով: Գինն է 12 դաշեկան :

ՊԱՏՄՈՒՄԸ ՀԱՅՑԱՐԵՍ 1207 ԵՐԵՍԻԿ

Ժ.Դ. — Մարդուս ներսը ժամուան մի մէջ եցած օգտակար օդոյն քանակութիւնը սրբափ է :

Ժ.Դ. — Զափահաս մարդ մի ժամուան մի մէջ դոնէ վեց կորանորդ (1) մեթք մաքուր օդի հարկաւորութիւն ունի :

Մարդոյս՝ շնչոյ տուրեառութեան ժամանակ դուրս տուած օդը խիստ տարբեր բաղադրութիւն ունի մթնոլորտային օդին ունեցած բաղադրութենէն: Եթէ շնչուած օդը դուրս տրուած օդին մի և նոյն բնութիւնն ունի, այն ժամանակ շնչառութիւնը չկրնար իւր հանդամանքները կատարել. քանզի այս տեսակ օդը ալ սպառած է, թոքը չկրնար օդուած քաղել անորմէ, որով թալկութիւնն կամ անշնչութիւնը վերայ կը հասնի :

Մարդ մի չկրնար առանց դժուարութիւն կը բելլու շունչ առնուլ տալ, քսան և չորս ժամուան միջոցի մէջ, ութը ոտք բարձրութիւն, ինն երերկայնութիւն և ութն լայնութիւն ունեցող սահմանաւոր տեղ մի եղած ժամանակը: Այսափ մի ջոցի մէջ, սահմանաւոր օդը՝ դուրս տրուած օդին մի և նոյն բաղադրութիւնը կունենայ:

Երբոք մարդերու բազմութիւն մի հաւաքուած

է զոյ բնակարանի մը մէջ՝ ուրտեղ կրակ վառւած է և մոմեր լուսաւորուած, օդին առողջարար և շնչարար մասը (թթուածին կալը (1)), այրելի նիւթերուն այրուելուն և ներկայ եղողներուն շնչառութեան համար զործածուելով կը նուազի և ասոր կը յաջորդեն անշնչարար և անսոողջ կալեր (ածխային թթուած, ածուխի ու սիդ (2)), որոնք յառաջ կեած են նիւթերու այրումն և շնչոց տուեառութենէն :

Օդին ապականութիւնը կրնայ նշամարուիլ մոմերուն բոյին երկարածղութենէն և զունատութենէն: Շնչառութիւնը աղատ լինելու համար՝ հարկաւոր է օդը շատ անզամ փոփոխել այնպիսի տեղի մը, ուր մեծ լուսաւորութիւն կայ և շատ կրակ կը վառի: Փայտը՝ որ կայրի, և մարդը՝ որ կը շնչէ մի և նոյն դորձողութիւնը կը կատարեն:

Միշա մարդս մաքուր օդի հարկաւորութիւն ունի՝ իւր առողջութեանը՝ և իւր շնչառութեանը պաշտօնը աղատօրէն կատարելու համար: Ուր տեղ մարդերու բազմութիւն կայ, այն տեղ օդի մաքրութիւն չկայ :

Գիւղային օդը անոր համար աղէկ է քաղաքային օդէն, որովհետեւ առաջինին մթնոլորտը միշտ մաքուր օդով վեցուելու դիւրութիւն և յարմարութիւն ունի :

ՀԱՅՑԱՐԵՍԻԿ

Ժ.Դ. — Ինչո՞ւ համար ո՞րչափ Արեւուն մօտենանք, այնչափ աւելի ցուրտ կընէ :

(1) Կառ կըսուի այնպիսի նուրբ օդային մարմին մի, որ սովորաբոր աշքի չերելիր, ասոր շատ տեսակը գոյն չունի. Եթէ գոյ ամանի մէջ դրան մէջը կը մնայ, բայց եթէ պատի ծակ մի գոնէ, բոլորը մէկ գուրու կը փաթչի: Երբազարի բոլոր աղքերը չառ անունը կըսան այս տեսակ նիւթին: մենք ևս պարտաւոր ենք նցին գործածել:

(2) Ուստի կըսուի որ և է մարմեց և թթուածին կազմակերտութենէն ձևացած մարմինը:

ՀԱՅՑԱՐԵՍԻԿ - ՏԵՍՈՐԵԿ

ֆի. Պ. ՊԱՐՑԻՉՉԱՎՈՒՆԵՍԻՆ

(1) Խորանորդ կըսուի այն մարմինը՝ որուն տարածութիւնը, լայնութիւնը, երկայնութիւնը, բարձրութիւնը և խորութիւնը մի և նոյն հաւաքարութիւնը ունի: